



## Լիբանանեան Լուրեր

### «Պիտի Չարտօնէնք Որ Լիբանան Փլուզուի». Ռահի Պատրիարք



Մարոնիներու Պատրիարք Մար Պըշարա Պըթրոս Ալ Ռահի երէկուան իր քարոզին ընթացքին ահագանգ հնչեցնելով նշեց, որ Լիբանան կը գտնուի փլուզման սեմին:

Ռահի նաեւ կասկած յայտնած կառավարութեան չկազմուելուն վերաբերեալ նշելով, որ կան որոշ տեղեկութիւններ, որ կառավարութեան չկազմուելով, որոշ ուժեր նպատակ ունին վտանգել յառաջիկայ խորհրդարանական ու նաեւ նախագահական ընտրութիւնները:

Մարոնի Պատրիարքը խօսելով երկրին մէջ տիրող տագնապայի վիճակին մասին, ըսաւ, որ Լիբանանի հարցերու լուծումը կարիքն ունի միջազգային հանրութեան օժանդակութեան ու նեցուկին:

Ան աւարտելով իր խօսքը դիտել տուաւ ՝ «Պիտի չթողուք, որ Լիբանանը փլուզուի, եւ պիտի պայքարինք, որ Լիբանանը շարունակէ կառչած մսալ ժողովրդավարական արժէքներուն»:

## Բախումներ Լիբանանի Սայտա Քաղաքին Մէջ



Երէկ առաւօտեան ժամերէն սկսեալ բախումներ գրանցուած են Սայտա քաղաքին մէջ:

Բախումները եղած են պաղեստինեան «Ալ Ռաշիտիյէ» գաղթականին մէջ եւ գրանցուած կրակոցներուն հետեանքով ինկած է 2 զոհեր եւ կան առնուազն 4 վիրաւորներ:

## Միջազգային Լուրեր

### Չարիֆ. Նաթանիահուն Գնաց Պատմութեան Աղբանոցը



Իրանի արտաքին գործոց նախարար Մոհամատ ժաուատ Չարիֆը Twitter-ի իր էջին մեկնաբանած է Իսրայէլի վարչապետ Բենիամին Նաթանիահունի պաշտօնավարման ժամկետի աւարտը:

Շար. էջ 06

## ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

### Աւարտեցաւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական Այցը Արցախ

Յունիսի 6-ին՝ Կաթողիկէ Սուրբ Էջմիածնի տօնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետութեամբ, Ստեփանակերտի Սուրբ Աստուածածին առաջնորդանիստ տաճարում մատուցուեց Սուրբ եւ Ամմահ Պատարագ: Այս առիթով եկեղեցում հաւատացելոց խոնարհումի եւ օրհնութեան համար դրուել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերուած Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Հայրապետի մատուցները, որպէսզի զօրանան հաւատքով ու լաւատեսութեամբ իրենց նոր կեանքը կերտելու ճանապարհին:



Տաճարի առջեւ Ամենայն Հայոց Հայրապետին դիմաւորեց եկեղեցականների թափորը: «Հրաշափառի» երգեցողութեան ներքոյ Վեհափառ Հայրապետը, օրհնելով ներկայ բարեպաշտ ժողովրդին, առաջնորդուեց դէպի խորան, ուր երկրպագութիւնից յետոյ սկսուեց Պատարագի սրբազան արարողութիւնը:

Պատարագիչն Էր Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեանը: Սուրբ Պատարագի արարողութեանը ներկայ Էր պետական աւագանին՝ գլխաւորութեամբ Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանի, Արցախի վաստակեալ նախագահներ Արկադի Ղուկասեանը եւ Բակօ Սահակեանը, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակեանի պատուիրակութիւնը, թեմի եկեղեցականներ, զինծառայողներ եւ հաւատաւոր բազում արցախցիներ:



Պատարագի արարողութեան աւարտին, հանդիսապետութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարուեց Հանրապետական մաղթանքի արարողութիւն Արցախի խաղաղութեան եւ անվտանգութեան, հաւատաւոր ժողովրդի՝ ապահով եւ բարօր կեանքի համար: Այնուհետեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի

այցը Արցախ ողջունեց թեմակալ առաջնորդ Վրթանէս եպիսկոպոսը՝ ընդգծելով, որ պատմական օրեր է ապրում Արցախը, քանզի Ամենայն Հայոց Կաթողիկոսը Արարատեան շաբաթն ու Սուրբ Էջմիածնի տօնն անցկացնում է Սիւնիքի եւ Արցախի իր գաւակների հետ: Սրբազանը նկատեց, որ առկայ դժուարին պայմաններում Հայոց Հայրապետի այցը մեծ միսթարութիւն Էր եւ քաջալերանք արցախցիների համար:

Սրբազանի ողջոյնի խօսքից յետոյ ներկաներին իր օրհնութիւնն ու պատգամը բերեց Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետը: «Տիրոջ ողորմածութեամբ համախմբուել ենք Ստեփանակերտի Սուրբ Աստուածածին եկեղեցում մեր միասնական աղօթքը վերառաքելու առ Աստուած, որ Տէրը մեզ ուժն ու զօրութիւնը տայ յաղթահարելու պատերազմի արհաւիրքները, վեր ելնելու վշտերի ու տառապանքների ծանր շրջանից եւ վիրաւոր մեր կեանքը նորոգելու տերունական օգնութեամբ:

Շար. էջ 07



ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Նշուեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի Տօնը

Յունիսի 6-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տօնը:

Բերկրառատ օրուայ առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանութիւնը, Պատարագի սրբազան արարողութեանը մասնակցեց Սուրբ Գայիանէ վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռի Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահէ ծայրագոյն վարդապետ Անանեանը:

Հայր Շահէն, անդրադառնալով տօնի խորհրդին, իր քարոզում մասնաւորաբար ասաց. «Սիրելի հաւատացեալներ այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տօնակարգի համաձայն յիշատակում ենք Կաթողիկե Սուրբ Էջմիածնի օրը: Կարելոր, յիշարժան ու նուիրական օր է եւ Եկեղեցին հաւատացեալներին ուղղակիօրէն յիշեցնում է, որ այստեղ՝ Արարատեան դաշտի այս փոքրիկ, բայց նուիրական կտորում, տէր Յիսուս իջաւ, ցոյց տուեց Մայր Տաճարի՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի կառուցման տեղը, եւ դրանով իսկ նուիրագործեց ու հաստատեց այն մեծ գաղափարը, որ մենք այսօր՝ տասնեօթ դար յետոյ, սովոր ենք անուանել «Էջմիածին»»:

Անդրադարձ կատարելով օրուայ աւետարանական ընթերցումը՝ Հոգեշնորհի Հայրը



Սուրբը նշեց, որ ինչպէս հրեաները տաճարի նաւակատիքի տօնին կարծում էին, որ տաճարը իրենց ռազմավարական մտքի արդիւնքն է՝ անտեսելով նրա Աստծու կողմից իր ժողովրդին պարգեւ լինելու փաստը, այնպէս էլ մեր պատմութեան մէջ շատ մեծ եւ փոքր մարդիկ Կաթողիկե Սուրբ Էջմիածինը համարել են զուտ ճարտարապետութեան հրաշք, անձեռակերտ հոգեւոր-մշակութային կոթող: Սակայն Կաթողիկե Սուրբ Էջմիածինը հայ ազգի յաւիտենական կեանքի խտացումն ու բիւրեղացումն է: Այն ոչ միայն քար է, ոչ միայն գեղեցիկ մտածուած ճարտարապետական կոթող է, ոչ միայն տարածք է եւ հոգեւորականաց դասը, այլ նախ եւ առաջ մեր հոգեւոր հայրենիքի խտացումն է:

«Ես տալիս եմ նրանց յաւիտենական կեանք» (հմտ. Յովհ.10.28): Այսօր էլ Զրիստոսի այս խօսքերը Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տօնին հնչում են մեր ականջներում: Սուրբ Էջմիածինը մեր բոլորի հոգեւոր հայրենիքն է, ադամանդեայ խտացումն այն բոլոր նուիրական արժեքների, որ մենք ունենք: Հոգեւորականները՝ եպիսկոպոսից մինչեւ սարկաւազ, Կաթողիկոսից մինչեւ դպիր, ուխտում են ծառայել Սուրբ Էջմիածնի վեհ գաղափարին: Հաւատացեալները՝ Սփիւռքից եւ թէ Հայաստանից իրենց կեանքի վեհ նպատակն են համարում գալ եւ աղօթել Սուրբ Էջմիածնի պատերի տակ: **Շար. Էջ 07**



Պատմութեան Մէջ Այսօր

Սամուէլ Գասպարով

Սամուէլ Վլատիմիրի Գասպարով (7 Յունիս 1938, Թիֆլիս, Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւններու Միութիւն - 26 Մայիս 2020, Մոսկուա, Ռուսիա), խորհրդային բեմադրիչ, սենարիստ եւ դերասան:

Սամուէլ Գասպարով, ծնած է 1938 թուականին Թիֆլիսի հայ ընտանիքի մը մէջ: Մինչ կինոկարիերան աշխատած է որպէս բեռնատարի վարորդ: 1970 թուականին աւարտած է ՎԳԻԿ-ի բեմադրիչի բաժինը (Միքայէլ Ռոմի արուեստանոցը): Առաջին բեմադրիչի աշխատանքը եղած է 1977 թուականին: Հիմնականին կը նկարահանէր քաղաքացիական պատերազմի մասին արկածային ֆիլմեր, դետեկտիւներ եւ մարտաֆիլմեր[3], որոնք կը քննադատուէին հոգեբանութեան բացակայութեան եւ արիւնոտ տեսարաններու առկայութեան պատճառով: 1990 թուականէն ետք Գասպարովը հեռացաւ կինոյէն եւ սկսաւ զբաղվիլ այլ գործունէութեամբ, որոնցմէ՝ 1993 թուականին կազմակերպուեցաւ Մայքլ Չէքսլի հիւրախաղերը Մոսկուայի մէջ՝ Լուժնիկի մարզադաշտին վրայ: 2008 թուականին վերադարձաւ կինո՝ «Ճուղակ մարդասպանի համար» ֆիլմով:

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ


Արայիկ Յարութիւնեան Ընդունեց ՀԲԸՄ-ի Նախագահ Պերճ Սեդրակեանը

Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանը 5 յունիսին ընդունած է Հայ բարեգործական ընդհանուր

միութեան նախագահ Պերճ Սեդրակեանի գլխաւորած պատուիրակութիւնը:

Երախտագիտութիւն յայտնելով միութեան ազգանուէր գործունէութեան համար՝ երկրի ղեկավարն այդ ծիրէն ներս ընդգծած է Արցախի մէջ իրականացուած եւ ընթացքի մէջ գտնուող բազմաթիւ ծրագրերը: Ան մասնաւորապէս անդրադարձած է պատերազմէն ետք Արցախի մէջ ստեղծուած իրավիճակին, առաջացած ընկերային-տնտեսական ու հոգեբանական խնդիրներուն, եւ անոնց յաղթահարման ճանապարհին աշխարհասփիւռ հայութեան կողմէ ցուցաբերուած եւ ակնկալուող

ջանքերուն: Պերճ Սեդրակեանն իր խօսքին մէջ նշած է, որ հակառակ որ 2020-ի պատերազմի հետեւանքները բացասական առումով մեծապէս ազդած են սփիւռքահայութեան տրամադրութիւններուն վրայ, բայց Արցախի մէջ ապրող հայրենակիցներուն նեցուկ կանգնելու եւ ստեղծուած ծանր իրավիճակը միասնաբար յաղթահարելու գիտակցումը առկայ է: Եւ ՀԲԸՄ-ը եւս պատրաստ է իր կարելոր ներդրումն ունենալու: Հանդիպման ընթացքին զրուցակիցները քննարկած են օրախնդիր համարուող շարք մը ծրագրեր:





# Աշխարհի Տարօրինակություններն

## ԳԵՈՐԳ ՔԵՕՇԿԵՐԵԱՆ «Չարթոնք»ի Երեց Աշխատակից

### Կովերն ու Դասական Երաժշտությունը . . .

Լսած էինք որ կովերը դասական երաժշտությունն կ'ախորժին եւ երբ այդ երաժշտությունը ունկնդրեն, շատ անելի կաթ կու տան: Կարծես ճիշդ է այս ենթադրությունը, հիմա խօսինք օրինակներով:

Այս պատմությունը մեզի կու գայ Դանիոյ Լուստ քաղաքէն, որ Մայրաքաղաք Գորընհակընին հարաւը կը գտնուի: Այդ քաղաքին մէջ գտնուող ազարակի մը այցելութիւն տուած են Սգանտինաւեան թաւջութակի դպրոցին աշակերտները, իրենց ուսուցիչին հետ միատեղ:



Թաւջութակի այդ խումբը դասական երաժշտութեան ելոյթով մը հանդէս եկած է (տես նկարը) կովերուն առջեւ, որոնք ուշի ուշով հետեւած են յայտագրին՝ մինչեւ որ Dvorak-ի երաժշտութիւնը սկսած է հնչել: Յանկարծ կովերը ձգած են երաժշտութեան վայրը եւ մեկնած են իրենց սովորական արօտավայրը՝ արածելու . . .

Ի տես այս անակնկալ երեւոյթին, դպրոցի հիմնադիր Jacob Shaw հետեւեալ ձեւով բացատրած է եղելութիւնը: Կովերն ալ ունին իրենց նախընտրութիւնները եւ երեւի անոնք չեն սիրած Dvorak-ի երաժշտութիւնը:

Ի միջի այլոց հոս տեղին է յիշել որ Antonin Dvorak Չեխ յօրինող մըն է որ ապրած է 19-րդ դարուն (1841-1904) եւ հռչակ ստացած է իր Cello Concerto եւ Symphony #9 գործերուն համար, զորս հեղինակած է Միացեալ Նահանգներ գտնուած միջոցին:

Բայց երեւի կովերուն թիւր չէ եկած վերոյիշեալ հեղինակին դասական երաժշտութիւնը՝ ի՞նչ, ի՞նչ պատճառներով՝ չենք գիտեր!

Յուսամ Սկանտինաւեան թաւջութակի դպրոցի աշակերտները յուսախաբութեան չենթարկուեցան՝ ի տես կովերու խմբային որոշումին, քելու երաժշտական բացառիկ այդ ունկնդրութիւնը:

Հիմա յարկ է մէջբերել Ամերիկեան ասացուածքը՝ որ արդարօրէն կ'ըսէ, "You win some, you lose some."

### Ազնուութեամբ եւ Մասամբ Նորին . . .

Այս պատմութիւնն ալ մեզի կու գայ Նիւ Եորք քաղաքի Հարլեմ շրջանէն: Հոն գործող նշանաւոր Patsy's Pizza-ի ճաշարանի սպասեակին մասին է այս տարօրինակ պատահարը, որ կը յայտնաբերէ անոր ազնուութիւնը՝ ճաշարանի յաճախորդներէն մեկուն նկատմամբ: Հիմա թոյլ տուէք բացատրեմ:



Սովորութիւն դարձած է որ ճաշարանի յաճախորդները ընդհանրապէս ձեռածիր (tip) կը ձգեն սպասեակին, եթէ գոհ մնան անոր հոգածութենէն: Վերոյիշեալ ճաշարանի յաճախորդներէն մեկը՝ Զերըն Վինագուր, անհամաձայնութեան մը պատճառաւ ձեռածիր չէ ձգած Արմանտո Մարքաժ անունով իր սպասեակին (տես նկարը): Սա անսովոր չէ երբեք, սակայն հետեւեալ դէպքը որ յաջորդած է, շատ անսովոր է:

Նախ բացատրեմ թէ ի՞նչ է անհամաձայնութիւնը: Ծաշարանի պատերը զարդարուած են նշանաւոր մարդկանց նկարներով եւ Զերըն Վինագուր դիտել տուած է որ կիներու նկարները անելի պակաս են քան Երիկ մարդոց: Իսկ սպասեակը՝ որ ինը տարիէ ի վեր կ'աշխատի հոն, պատասխանած է, թէ կիները pizza չեն սիրեր . . .

Ուրեմն, երբ Զերըն Վինագուր եւ իր խումբը՝ ներառեալ իր դուստրը, ճաշելէ ետք զացած են, սպասեակը նշմարած է որ ան իր ետին թողած է պահարան մը որուն մէջ կար 424,000 տոլարի արժէքով cashier's check մը: Սա՛ պատկառելի գումար մըն է, չէ՞...

Սպասեակը մի քանի օր կը սպասէ՝ յուսալով որ յաճախորդը կ'անդրադառնայ իր կորուստին եւ կը վերադառնայ ճաշարան, ստանալու համար այն ինչ որ իրեն կը պատկանի:

Բարեբախտաբար լրագրող մը՝ որ տեղեակ էր եղելութեան, կը գտնէ Զերըն Վինագուրը՝ որ չուշանար ներկայանալու ճաշարան եւ պահանջելու իր չէքը: Արցունքոտ աչքերով՝ Զերըն սապէս կ'արտայայտուի, «Շատ երախտապարտ

# Պատը

## ՍԱՐԳԻՍ ՓՈՇՕՂԵԱՆ «Չարթոնք»ի Երեց Աշխատակից

Պատը բաժանումի, ապահովութեան, ամրութեան հոմանիշն է ընդհանրապէս. Այդ կրնայ ըլլալ՝ նիւթական. քարէ, տախտակէ, ցեխէ կամ մտային. այսինքն, աներեւոյթ, անհասկացողութեան, անհամաձայնութեան:



Հոսակ՝ պատ մը կը գոյնայ յարաբերութեան միջեւ. անտեսանելի պատ, որուն արդիւնքը սակայն կը յայտնուի իրագործումի, գործառնութեան պարագային:

Պատմական անցեալի մէջ փոքր տարածութեամբ քաղաքներ շրջապատուած կ'ըլլային ըստ տեղին, քարէ պատերով որոնց պարիսպ անունը կու տայինք: Պատերը բազմազան են: Հրեաներ ունին «Լացի Պատը»: Մօտիկ անցեալին ալ ունեցանք այլ Պատ մը՝ Պեռլինի պատը որ կը բաժնէր Արեւելքը Արեւմուտքէն... իսկ այլ Պատ մը, «Երկաթե Վարագոյր» անուանեալ, որ Խորհրդային Միութեան սահմաններն էին (այդպէս կ'անուանէին շէշտելու Խ. Միութեան վարչակարգը նկատի ունենալով Արեւմտեան աշխարհի քաղաքական շրջանակները, որոնք ազատութեան դրօշակակիրները նկատած էին իրենք զիրենք):

Երկիրներ իրենց սահմաններն ունին որոնք ի հարկէ ամրացուած են տուեալ երկրի բանակով, որ երբեմն անգոր է կասեցնելու թշնամի յարձակումները ու երկիրը կը ստիպուի պատով ինքզինք պաշտպանելու: Այդ տեսակ պարագայի մէջ գտնուեցաւ Չինաստան երբ ամէն մարդի մէջ յառաջդիմութիւն արձանագրեց. Հողամշակութեան, փիլիսոփայութեան եւ ստեղծագործական այլ մարզերու մէջ մանաւանդ Երկրի միասնութեան հետամուտ եղաւ իմաստուն ու հզօր Կայսրը՝ Հուանկ-Դի որ փոքր Նահանգները միացուցած էր ու կազմած մեկ Չինաստան, այրել տալով բոլոր օրինագիրքերը յանուն ՄԵԿ Օրինագիրքի որով երկիրը պիտի առաջնորդուէր: Ան կառուցեց Չինաստանի նշանաւոր Պատը պաշտպանուելու համար Արեւմուտքէն արշաւող թաթարներու եւ այլերու դէմ (Ն. Քրիստոս 218 – 204) 2200քմ. երկայնքով: Անոր շինութիւնը պատճառեց անթիւ զոհեր այդ պատճառաւ կ'ըսուի «Աշխարհի ամենամեծ գերեզմանը» որ, սակայն եղաւ հիմը ապահովութիւն կիրարկելու մտայնացումը, թէեւ ճենկիզ Խան կրցաւ յաղթահարել զայն... Նիւթական այս հսկայ Պատը ոչինչ է Մտային Պատին՝ Անհասկացողութեան պատին բաղդատմամբ, որմէ կը ծնին պատերազմներ ու կը պայթին Աթոմական ռումբեր: Նոյն ազգի զաւակներ իրարմէ կը հեռանան նոյնիսկ՝ դժուար պարագաներու փոխանակ միացման գործօն ըլլալով՝ հակառակին կը նպաստէ: Անջատում, վիհ պատճառելով որ ի հարկէ կործանարար է:

Կ'ապրինք բացառիկ տագնապայի շրջան մը մեր պատմութեան խութերուն դեռ դարման չգտած մինչ թշնամին իր ամբողջ կարելիութիւններով ու լծակներով կ'ուզէ Հայաստան անունն իսկ իր գրաւած տարածքներուն մէջ անհետ թողուլ քանդելով ինչ որ հայկական է, մինչ Հայաստանի մէջ ներքաղաքական կեանքը կը հեւայ խմբակցութիւններու ըսի ըսաւներու կաթսային մէջ եւ ուժ մը չ'երեւիր միասնութիւն դրսեւորելու յանուն մեկ եւ ամուր ուղղութեան եւ գործելաձեւի իրենց զանազան մարզերու մէջ: Հարցախոյզներու պատասխանող քաղաքացիները երկու գլխաւոր ճակատ են կազմած, ու դեր ու դէմ կարծիքներու տարափը անհաշտելի է: Ամենէն յատկանշականը գոր լսեցի չափահաս անձէ մը. կ'ուզեմ խօսքը փոխանցել. «Պիտի մասնակցիմ ընտրութիւններուն սակայն՝ բոլոր անունները ջնջելով՝ քանի որ ՄԱՐԴ ԶԿԱՅ»: Ու՛ր ենք արդ: Այլ արտայայտութիւն մը ԼՕՍԵՆ. «Ընտրութիւնը պիտի ըլլայ ՎԱՏԻՆ ԵՒ ՎԱՏԱԳՈՅՆԻՆ միջեւ»: Միթէ՞ ԱՅՍ պիտի ըլլայինք այսպիսի անձուկ պարագայի մէջ իսկ: Ի՞նչ պատասխան պիտի տանք Ապագայ սերունդին Եթէ...

Եմ որ Արմանտո Մարքաժը վիրաւորելու արգելք մը չհանդիսացաւ որ ան իր ազնուութիւնը ցոյց տայ:» Առաւել, Զերըն ուզեց նիւթական նուիրատուութեամբ մը մեղքը քաւել, սակայն Արմանտոն մերժեց զայն:

Սա կը նշանակէ որ Արմանտոն նիւթական ակնկալութեան համար չէր որ չէքը պահած էր, այլ՝ մարդասիրական գործ մը կատարած ըլլալու համար: Բայց Զերըն կ'ուզէ gift certificate մը տալ Արմանտոյին, որ գործածէ զայն՝ ուսումնական պիտոյքներու համար:

«Չարթօնք» Հայրենիքի Մեջ – 63 -

# Քաղաքական Դաշտի Գերլարուածութիւնը եւ Իշխանութեան Յարձակողական Կեցուածքը Խոստանում Է Թեժ Քարոզարշաւ. Արա Չոհրապեան

ՔՐԻՍԹԻՆԱ ԱՐԱՆԱՐԵԱՆ  
«Չարթօնք»ի Երեւանի Աշխատակից

Յունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրութիւններին մասնակցելու նպատակով Կենտրոնական ընտրական յանձնաժողով գրանցման համար փաստաթղթեր է ներկայացրել 23 կուսակցութիւն եւ կուսակցութիւնների 4 դաշինք: Այս մասին հաղորդում է Կենտրոնական ընտրական յանձնաժողովը: Այս ընտրութիւնները բացառիկ են նրանով, որ թերեւս, այսքան մեծ թուով կուսակցութիւններ ու դաշինքներ երբեւէ չեն եղել: Նախընտրական քարոզարշաւը կը մեկնարկի յունիսի 7-ին ու կը տեւի մինչեւ Յունիսի 18-ը:



անձանց թիւը, ըստ ցուցակի, 287 է: Էլեկտրոնային եղանակով քուէարկելու իրաւունք ունեցող օտարերկրեայ պետութիւններում երկարատեւ ծառայողական գործուղման կամ ուսման մէջ գտնուող զինծառայողները եւ նրանց հետ արտերկրում բնակուող ընտանիքի անդամների թիւը, ըստ ցուցակի, 363 է: Նախընտրական թոհուբոհի, առաջիկայում մեկնարկող քարոզարշաւի եւ այլ հարցերի մասին «Չարթօնք» օրաթերթը գրուցեց «Չարթօնք» ազգային քրիստոնէական կուսակցութեան նախագահ Արա Չոհրապեանի հետ:

- Պարոն Չոհրապեան շնորհակալ եմ հարցազրոյցի իրաւերը չմերժելու համար: Ուզում եմ նախընտրական այս փուլի համար, այսպէս ասած, ամփոփիչ հարցազրոյց անենք ու փորձենք հասկանալ ի՞նչ պատկեր է քաղաքական դաշտում: Ձեր գլխաւորած «Չարթօնք» ազգային քրիստոնէական կուսակցութիւնը ԿԸՀ ներկայացրեց ընտրութիւններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թւում ընտրական ցուցակը: Յայտնի է ընտրական ցուցակի առաջին եռեակը: Ընտրութիւններին մասնակցելու յայտ են ներկայացրել երկու տասնեակից ավել կուսակցութիւններ եւ դաշինքներ: Ինչպէ՞ս էք գնահատում քաղաքական նման աշխուժութիւնը:

- Կարծում եմ, որ պատերազմի արդիւնքը եւ երկրի այս վիճակն է շատ ուժեղ մղել քաղաքականութիւն մտնել, կամ քաղաքական աշխուժութիւն դրսեւորել: Չարթօնքի դէպքում, հենց այդ մղումն է առկայ:

- Արդեօք դա հասարակութեանը ուժից շեղելու միջոց չէ՞:  
- Չեմ բացառում, որ այդպիսի ինտրքներ էլ կը լինեն:

- Ինչո՞վ էք դուք դա պայմանաւորում: Արդեօք դա կապում է եւ այն իրավիճակի հետ, որում

այսօր գտնուում է Հայաստանը՝ սահմանային խնդիրներ, քաղաքական ճգնաժամ, սոցիալական օրեցօր ահազնացող խնդիրներ եւ այլն:

- Ձեր նշած բոլոր իրողութիւններն էլ կան, իսկ ավելի դիպուկ՝ պետականութիւն կորցնելու լուրջ վտանգի տակ ենք:



- Նախընտրական քարոզարշաւը մեկնարկելու է Յունիսի 7-ից: Ձեր քաղաքական ուժը ինչպէ՞ս եւ ո՞րտեղից է սկսելու քարոզարշաւը:  
- Այդ մասին կը խօսենք Յունիսի 7-ից:

- Ինչպիսի քարոզարշաւ էք կանխատեսում: Շատ քաղաքագետներ պնդում են, որ այս նախընտրական քարոզարշաւը լինելու է շատ թեժ: Դուք նման նախադրեալներ տեսնո՞ւմ էք:

- Քաղաքական դաշտի գերլարուածութիւնը եւ իշխանութեան յարձակողական կեցուածքը խոստանում է թեժ քարոզարշաւ բոլոր առումներով:

- Կը խնդրեի ներկայացնել ձեր քաղաքական ուժի այն հիմնական ասելիքները, որոնք լինելու են քարոզարշաւի մեխը:

- Հիմնական թեզերը կը ներկայացնենք քարոզարշաւի մեկնարկից յետոյ, իսկ հիմա կարող եմ ասել, որ որպէս Չարթօնք կուսակցութեան սկզբունք կը նշեմ, պետք է ազնիւ լինենք հասարակութեան հետ:

- Քաղաքական ի՞նչ դասաւորութիւն էք կանխատեսում առաջիկայ խորհրդարանում:

- Հիմա կը դժուարանամ կանխատեսել: Միայն կարող եմ նշել, որ օրեցօր իշխանութեան վարկանիշն ընկնում է:

- Պարոն Չոհրապեան, մեր նախորդ հարցազրոյցի ժամանակ, խօսելով սփիւռքի ներգրաւուածութեան մասին, դուք նշեցիք,

որ ձեր կուսակցութիւնում կան եւ սփիւռքահայ գործիչներ, եւ համակիրներ: Մի կարեւոր հանգամանքի մասին եմ ուզում խօսել, որը սփիւռքի ներկայացուցիչների կողմից շատ է բարձրաձայնուել: Հայաստանի ընտրական գործընթացներում որպէս ընտրող եւ ընտրուող սփիւռքի ներկայացուցիչները, արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիները ներգրաւուած չեն: Ընտրական օրէնսգիրքը չի սահմանում արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիների համար քառայարկութիւն, բացի այնտեղ ապրող դիւանագիտական համակարգի ներկայացուցիչների: Ձեր կարծիքով սա արդա՞ր է: Ինչո՞ւ պետք է բոլոր հարցերում սփիւռքի ներգրաւուածութիւնը Հայաստանում պարտադիր լինի (ներդրումներ, սոցիալական աջակցութիւն եւ այլն), բայց ընտրական իրաւունքը՝ ոչ: Այս առումով ձեր կուսակցութիւնը որեւէ դրոյթ ունի՞ նախընտրական ծրագրում կամ ի՞նչ կարծիք ունեք դրա վերաբերեալ:

- Երբ, որ սփիւռքի ներկայացուցիչներ դրոււմ են, իր անձնագրութիւնն ընդունում եւ, իսկ որոշում կայացնելու հարցում իրաւունք չես տալիս, կարծում եմ սա արդար չէ: Մենք կարծում ենք, որ ապագայում պետք է սփիւռքի ներկայացուցիչներն իրաւունք ունենան երկրի կառավարմանը մասնակցելու: Օրինակ, մեր պատկերացրած ազգային ժողովի երկպալատ կառուցուածքում վերին պալատում տեսնում ենք սփիւռքի ներգրաւուածութիւնը: Սփիւռքի ներկայացուցիչների մասով կարելի է պահպանել միայն ազգային անվտանգութեանն առնչուող հարցերով կառավարմանը մասնակցելու սահմանափակումը:

- Ապագայում ձեր քաղաքական ուժի՞ խորհրդարան անցնելու դէպքում այս առումով ինչ-որ ծրագիր, օրէնսդրական նախաձեռնութիւն պատրաստո՞ւմ էք ներկայացնել կամ ի՞նչ դեր կարող էք ունենալ այդ հարցում:

- Չարթօնք ազգային քրիստոնէական կուսակցութեան ծրագրում ունենք այդ մասին նշում եւ այդ մեզանից կախուած հնարաւոր միջոցները ձեռնարկելու ենք, որ ծրագիրն իրագործուի:

- Շնորհակալ եմ հարցերին պատասխանելու համար:

ԶԱՐԹՕՆԵՔ  
#4  
ՈՒՇ ԾԷ,  
Չարթօնքի,  
եւ Պայքարենք  
Չարթօնք  
հանուն Հայաստանի, Արցախի, Ճավախքի  
և մեր տեսակի հարատւութեան



Լիբանանահայ Կեանք

### Վկայականաց Բաշխում Կաթողիկոսարանի Հայագիտական Կեդրոնի Շրջանաւարտներուն

Ուրբաթ, 4 Յունիս 2021-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, Կաթողիկոսարանի Հայագիտական Կեդրոնի շրջանաւարտ հինգ ուսանողներու յանձնեց Կեդրոնի յատուկ վկայականը:



Շրջանաւարտները անցնող երեք տարիներուն հետեւողական կերպով իրենց մասնակցութիւնը բերած էին դասընթացներուն եւ լիովին կատարած իրենց տրուած կրթական պարտաւորութիւնները:



Վկայականաց բաշխումէն առաջ Կեդրոնի քարտուղար Մարլէն Էվինկիւլեան ընթերցեց Կեդրոնի պատասխանատու Ժիրայր Դանիելեանի խօսքը: Յայտնեց, որ Պէրյուֆի Նաւահանգիստի պայթումին պատճառով ծանրօրէն վնասուած էին Ժիրայր Դանիելեանի աչքերը եւ այժմ Միացեալ Նահանգներու մէջ բուժման կ'ենթարկուի: Խօսք առաւ նաեւ պարոն Դանիելեանի բացակայութեան Կեդրոնի աշխատանքները ղեկավարած Կաթողիկոսարանի դիւանապետ Խաչիկ



Տետեան: Վեհափառ Հայրապետը նախ իր բարձր գնահատանքը յայտնեց թէ Ժիրայր Դանիելեանին եւ թէ Խաչիկ Տետեանին իրենց կարեւոր ներդրումին Հայագիտական Կեդրոնի աշխատանքներուն կազմակերպման, միաժամանակ ան շուտափոյոթ ապաքինում մաղթեց



պարոն Դանիելեանին: Ապա, Նորին Սրբութիւնը իր օրհնութիւնն ու գնահատանքը փոխանցելով շրջանաւարտ աշակերտներուն շեշտեց հայագիտական ուսմանց կարեւորութիւնը՝ յայտնելով, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան



համար առաջնահերթ կարեւորութիւն ներկայացնող բնագաւառներէն մէկը կը մնայ հայագիտութիւնը: Յայտնեց, որ այս տարուան հունձքին մաս կը կազմեն Արփի Արմէն Զասսիս, Լոռի Գերպայան, Կարինէ Շատոյեան, Վանտա Վարդան Ունճեան եւ Փառանձեմ Ֆազրաճեան-Տեմիրճեան:

### Դպրեվանքի 17 Սաներ Ստացան Դպրութեան Եւ Կիսասարկաւագութեան Աստիճան

Նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին, Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ, յընթացս Ս. եւ Անմահ Պատարագին, տեղի ունեցաւ դպրաց եւ կիսասարկաւագաց ձեռնադրութիւն՝ ձեռամբ Մայր Տաճարի լուսարարապետ Գերշ. Տ. Մակար Եպս. Ազգարեանին եւ խարտաւիպակութեամբ Դպրեվանքի հսկիչ Յոզ. Տ. Գեորգ Աբղ.

Գարակեօզեանին: Դպրաց աստիճան ստացան հետեւեալ դպրեվանքեցիները.- Յակոբ Ճուլֆայեան, Յակոբ Սրապոնեան, Նշան Ասորեան, Յովսէփ Գալայճեան, Վարդան Թովմասեան, Սարգիս Նահապետեան, Չոհրապ Պչաքճեան, Յովհաննէս Սաղըրեան, Ճորճ Սաղըրեան եւ Զրիստ Փոստաճեան: Կիսասարկաւագաց աստիճան ստացան.- Յակոբ Ճուլֆայեան, Երուանդ Պիթաբեան, Վարդան

Ասայեան, Գեորգ Եագուպեան, Երուանդ Սուրբէն Եղիայեան, Ներսէս Իսահակեան, Գեորգ Կրպոյեան եւ Վահէ Ֆիլիքեան: Ձեռնադրութեան աւարտին, ձեռնադրիչ սրբազանը յորդորելով ընծայեալները՝ ըսաւ, որ գիտակից եւ լուրջ պատասխանատուութիւն պահանջող աստիճանները ստանալէ ետք, հարկ է յանձնառութեամբ մօտենալ այս կոչումին: Ան նշեց, որ կարեւոր եւ ճակատագրական պայման մը կը ճշդուի ծառայութեան ճամբուն վրայ, որն է Աստուծոյ խօսքը մտիկ ընելը, եւ յիշեցուց, որ պայմանը քանիցս շեշտուած է Զրիստոսի կողմէ՝ մտիկ ընել Աստուծային իմաստութեան եւ ոչ՝ աշխարհի: «Աստուծմէ եկող մարդակերտ եւ փրկարար հրահանգներուն պէտք է մտիկ ընել եւ զանոնք կատարել եւ ոչ թէ աշխարհէն արձագանգող մարդակործան ձայնին ականջ տաք եւ ձեր կիրքերը, ցանկութիւնները, ձեր ետը հետապնդող մղումներու հնազանդիք», ընդգծեց Սրբազան Մակար: Ան նաեւ յայտնեց, որ Տիրոջմէ տրուած շնորհքը Զրիստոսի պարգեւած փրկութիւնն

Է եւ եզրափակեց աղօթքելով, որ Ս. Յոգիին պտուղներով ծանուաբեռնուի Նորընծաներուն ծառայութեան ծառը: Այս առիթով, ձեռնադրիչ սրբազան հայրը շնորհաւորեց իր որդիական երախտագիտութիւնն ու շնորհաւորանքը յայտնեց Վեհափառ Հայրապետը, Դպրեվանքի տեսչութեան ու մեծ ընտանիքին, ինչպէս նաեւ ձեռնադրեալներու ծնողներուն:



Ապա, Ս. Սեղանին սպասարկութիւնը կատարեցին Նորընծայ դպիրներն ու կիսասարկաւագները: Պատարագի աւարտին, առաջնորդութեամբ ձեռնադրիչ սրբազան հոր, Դպրեվանքի Տեսչութիւնն ու Նոր ձեռնադրուած դպիրներն ու կիսասարկաւագները ստացան Նորին Սրբութեան օրհնութիւնը:



Նամակ Ամերիկայեն -16 -

# Լիբանանցի Դեղագործուհի Ռիթա Ալ Խուրիի Ռդիսականը

## ՆԵՐՍԵՍ ՊԱՊԱՅԵԱՆ

«ՊԵՂՐՈՒԹ՝ Յաղթանակի Ծնունդը Մոխիրեն»  
Տող մը ՖԵՂՐՈՒԳԻ «Լի ՊԵՂՐՈՒԹ» երգեն

Կեսքի սղութան անսախընթաց եւ յարածուն աճը, պետական կառույցներուն հետզհետե խաբուսիկ եւ անկար ներկայութիւնը, յատկապէս չքաւորներու շարքերուն ընդարձակումը բնակչութեան բոլոր խաւերէն ներս, առանց հայրանուանական կամ դասակարգային խտրականութեան, Լիբանանը դարձուցած են անբնակելի, շատ շատերու կողքին՝ արհեստավարժներու համար եւս որոնք վերոյիշեալ խոցելի իրականութիւններու կողքին, չկարենալով դիմակալել երկրին մէջ տիրող տնտեսական խոր տագնապը՝ որոշած են վերջնականապէս հեռանալ երկրէն:

Ինչ որ ահաւոր 15 ամեայ քաղաքացիական պատերազմը, իսրայելեան ներխուժումը եւ զինեալ ընդդիմութիւնը, նոյնիսկ անցեալ Օգոստոսի մահասփիւռ պայթումը նաւահանգիստին, չկրցան ամբողջովին ակերակել Լիբանանի տնտեսութիւնը, այսօրուան քաղաքական գործիչները՝ գերի իրենց ընչաքաղցութեան եւ մեծամտութեան, երկիրը հասցուցած են կործանումի եզրին:

Այսօրուան պետութեան վարչամեքենան ամլացած է եւ ելեկտրականութեան մատակարարումը դարձած է խնդրական: Աներեւակայելի չէ տեսնել Լիբանանը խաւարի մէջ:

Այս բոլոր խոցելի երեւոյթներուն գումարը արտագաղթողներու նոր ալիքը կը կազմէ: Բժիշկներ, տնտեսագետներ, երկրաչափեր, դրամատան բարձրաստիճան պաշտօնեաներ, դեղագործներ, շատ մը ուրիշներու կողքին գաղթականութեան ցուպը ձեռք առած են:

Մայիս 13-ին, Associated Press-ի հետ ունեցած հարցազրոյցի մը ընթացքին 35 ամեայ Ռիթա Ալ Խուրի հաստատած է թէ տասնամեակ մը առաջ Պելրուօթի Զիւսիսակողմը Պալլունի գիւղաքաղաքին մէջ բացած էր դեղարանը Փանասիա, հարկադրուած է վաճառել եւ իր ամուսնոյն հետ հեռանալ Լիբանանէն: «Ամբողջ տասը տարիներ իմ կարելիս ըրի», ըսած է դեղագործուհին: Զակառակ այն իրողութեան որ դեղագործի ասպարէզը իր սրտին մօտ է եղած, այնուհանդերձ զինուած յաջողելու մշտանորոգ տրամադրութեամբ եւ ակելի լաւ կեանք մը կերտելու վճռականութեամբ Ֆրանսայի մէջ, Ալ Խուրի արտագաղթելու բոլոր գործողութիւնները ամբողջացուցած է արդէն: Զարիւրամեայ իր պատմութեան մէջ արդարեւ, ամեն սերունդ դէմ յանդիման գտնուած է տագնապներու եւ երկիրը անկայունացնող երեւոյթներու դիմաց: Այս սերունդը ականատես եղաւ քաղաքացիական պատերազմի, Լիբանանի մէջ գրաւեալ ուժերու (հարեւան երկիրներ) ներկայութեան եւ քաղաքական ականաւոր անձնաւորութիւններու սպանութեանց: Այս իսկ պատճառաւ արտասահման ապրող լիբանանցիներու թիւը երկրին հինգ միլիոն բնակչութեան երեք անգամ ակելին կը կազմէ:

Ճշգրիտ վիճակագրական տուեալներ կը պակսին (պետութիւն գոյութիւն չունի), արժանահաւատ աղբիւրներու համաձայն 2019-ի Զոկտեմբերէն մինչեւ այսօր, Լիբանանի բժիշկներուն 20% լքած են իրենց հայրենիքը, կամ կը ծրագրեն արտագաղթել:

Լիբանանի տարածքին վրայ գործող 3,400 դեղարաններուն 400 փակած են իրենց դռները եւ դեղագործներու սենտիքայի նախագահ Ղասսան Ալ Ամինի գնահատումով շրջանաւարտ դեղագործներուն 70% կ'արտագաղթեն Լիբանանէն:

Լիբանանի ներկայ տնտեսական տագնապը իր նախընթացը չունի երկրին արդի պատմութեան մէջ: Շատեր արդարօրէն կը մտահոգուին, թէ զարգացած դասակարգին արտագաղթի անվերջ հոսանքը եւ թշուառութեան հրդեհի նման արագ տարածուիլը, պիտի վերջնականապէս եւ հիմնականօրէն խաթարեն երկրին ինքնութիւնը, ինչպէս նաեւ անցեալի պանծալի վարկը՝ իբրեւ բժշկութեան, զբօսաշրջիկութեան եւ դրամատնային գործառնութեանց կեդրոն:

Տիկին Խուրի եւ իր ամուսինը Մարսել երբեք նպատակադրած չէին հեռանալ Լիբանանէն: Ինչպէ՞ս ետին ձգել իրենց զոյգ ծնողքը երկրի մը մէջ, ուր տարեցներուն համար պետական հոգածութեան յատուկ ծրագիրներ գոյութիւն չունին: Ինք իր ծնողքին միակ զաւակն է, իսկ



Մարսելի երկու եղբայրները կ'ապրին Տուլայի մէջ: Լիբանանեան դրամանիշին արժեզրկումը եւ դեղորայքի չգոյութիւնը պարտադրեցին այս զոյգին վաճառքի հանել իրենց դեղարանը եւ արտագաղթել Լիբանանէն:

Յունուար ամսուն, Տիկ. Խուրիի ամուսինը գործի առաջարկ մը ստացաւ Ֆրանսայէն, դեղարանն ու բաժնետոկոթերը վաճառուեցան եւ երիտասարդ արհեստավարժ զոյգը Շաբաթ, Մայիս 15-ի երեկոյեան դէպի Փարիզ թռիչք առին Պելրուօթի օդակայանէն՝ վերջին անգամ ըլլալով:

Մեկնումի վաղորդայնին, Տիկ. Խուրի հետեւեալ խորհրդածութիւնները կատարած է. «Պիտի սկսիք գերոյն: Մեր վերջին 15 տարիներու աշխատանքն ու իրագործումները, մեր ինայողութիւնն ու դեղարանը՝ չքացած են»: Ան ոգեկոչեց, թէ հնգամեայ դեղագործութեան ուսուցումը ամբողջացնելէ ետք, ստանալով համապատասխան վկայական եւ տիտղոս, մեկնած էր Ֆրանսա ուր փորձառական միամսեայ շրջան մը բոլորէ ետք, վերադարձած էր հայրենիք: Զաստատելով իր կեանքի երազ դեղարանը, Տիկ. Խուրիի համար դեղագործութիւնը առաքելութիւն մըն էր:

Տխուր տրամադրութեամբ, այսուհանդերձ ապագային նկատմամբ հաստատ լաւատեսութեամբ, երիտասարդ այս զոյգը ետին կը ձգեն իրենց բարեկամները եւ յատկապէս ծնողքը: Անոնց մեկնումը վերջնական է:

«Զրաշքի համագոր պիտի նկատուի եթէ երբեք մենք վերադառնանք». Տիկ. Խուրի եզրակացուցած է իր հարցազրոյցի աւարտին, ակելցնելով. «Կամ հրաշք, եւ կամ հանգստեան կոչուիլ»:

Մեր ջերմ մաղթանքն է Խուրի ընտանիքին, յաջողութիւն գտնել իրենց որդեգրած երկրին մէջ: Սակայն թող իրենց ականջներուն մէջ առյաւետ հնչեն առասպելական երգչուհի Ֆելրուգի հայրենասիրական երգերը, իրենց սրտերը թող տոգորուած մնան մայրիներու կարօտով եւ վեհութեամբ, ինչպէս նաեւ սիրովը Լիբանանի:

Անկասկած, միլիոնաւոր լիբանանցիներու նման արտասահման ապրող, անոնք վերադառնալու են իրենց ծննդավայրը գէթ որպէս զբօսաշրջիկ եւ կամ իրենց արծաթեայ տարիները ապրելու մայր հողին վրայ:

## Միջազգային Լուրեր

### ՉարիՖ. Լաթանիահուն Գնաց Պատմութեան Աղբանոցը

**Սկիզբը էջ 01**  
Թուրքի մէջ ՉարիՖը մատնանշած է ԱՄՆ նախկին նախագահ Տանըլտ Թրամփը եւ անոր հակաիրանական երկու խորհրդականները (Ազգային անվտանգութեան նախկին խորհրդական Ճոն Պոլլընը եւ նախկին պետական քարտուղար Մայք Փոմփեօն) որպէս Լաթանիահուի յանցակիցներ՝ հակաիրանական քաղաքականութիւնը խթանելու գործով:  
«Լաթանիահուն գնաց պատմութեան աղբանոցը, ինչպէս իր հակաիրանական յանցակիցները՝ Պոլլընը, Թրամփը եւ Փոմփեօն: Իրանը ինչպէս նախապէս՝ պատուով կանգնած է: Սա է այն ճակատագիրը, որ բաժին հասած է բոլոր անոնց, որոնք հազարաւոր տարիներ ուզած էին վնասել իրանցիներուն: Ժամանակն է փոխելու ընթացքը», – գրած է ՉարիՖ:

**ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ**

**Նշուեց Կաթողիկէ Սուրբ Էջմիածնի Տօնը**

*Սկիզբը Էջ 02*

Այս բոլորն այսօր մեզ յանձնուած յաւիտենական կեանքն է»- հաստատեց Հայր Շահէն՝ խօսելով նաեւ Սուրբ Էջմիածնի՝ հայ ժողովրդի կեանքում ունեցած դերակատարութեան մասին:

Վերջում Հայր Սուրբը յորդորեց հաւատացեալներին միանալ Սուրբ Էջմիածնի պայծառութեան, նրա գահակալի եւ հոգեւորականաց դասի անսասանութեան համար վերառաքուող աղօթքին՝ հայցելով Տիրոջից, որ անշարժ պահի հայոց յաւիտենականութեան խորհրդանիշ Մայր Աթոռը:

Սուրբ Պատարագի աւարտին, Վանորէից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանեանի հանդիսապետութեամբ, կատարուեց Սուրբ Էջմիածնի մաղթանք:



Ներկայ հաւատացեալ ժողովուրդը եւ եկեղեցականներն աղօթք բարձրացրեցին առ Աստուած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շէնացման, անսասանութեան եւ հայոց կեանքում իր սրբազան առաքելութեան յարատեւութեան համար:

**ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ**

**Աւարտեցաւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական Այցը Արցախ**

*Սկիզբը Էջ 02*

Համախմբուել ենք աղօթելու Հայաստան եւ Արցախ մեր աշխարհի խաղաղ ու ապահով կեանքի, հայրենի մեր պետութեանց զօրացման ու բարօրութեան համար, ռազմի դաշտում անմահացած մեր հերոսների, խաղաղ բնակչութեան շրջանում մեր ունեցած զոհերի, պատերազմի ընթացքում վիրաւորուածների, անյայտ կորածների, գերեզարուած մեր զաւակների համար», - նշեց Նորին Սրբութիւնը: Վեհափառն անդրադարձաւ նաեւ օրուայ խորհրդին՝ Սուրբ Էջմիածնի տօնին, Աստուծոյ Միածին Որդու Էջըով Մայր Տաճարի հիմնմանը՝ ընդգծելով. «Այս լուսեղէն իրողութիւնը վկայութիւնն է մեր ազգին տրուած յարութեան շնորհի, Տիրոջ օգնութեամբ մեզ պատուհասած փորձութիւնների յաղթահարման: Դարերի մէջ մենք շատ ծանր ու դաժան ժամանակներ ենք ապրել, ավեր ու կոտորած, ցեղասպանութիւն տեսել, բայց միշտ առ Աստուած ապաւինութեամբ յառնել ենք բարօր ապագայ կերտելու ամուր կամքով եւ յոյսով: Այսօր էլ մենք նոյն հաւատն ունենք, որ խաչեալ եւ յարուցեալ մեր Փրկչի շնորհով պիտի զօրանանք եւ յաղթահարենք պատերազմի ծանր հարուածները՝ վեր ելնելով մեզ պատած նեղութիւններից դեպի մեր կեանքի նոր արեւաշող հորիզոններ»:

Նորին Սրբութիւնն անդրադարձ կատարեց նաեւ Արցախին պատուհասած դժուարութիւններին եւ վերագարթօնքի անհրաժեշտութեանը: «Սիրելիներ, Արցախը հայրենի մեր բնօրանի սրբազան մասն է, քրիստոնէայ մեր ժողովրդի հարստութիւնը՝ իր պատմութեամբ ու սրբութիւններով: Արցախի սիրով էք դուք ամուր եւ կանգուն ձեր հարազատ հողին, այդ ոգով էք վճռական՝ այստեղ ձեր կեանքը շարունակելու եւ նոր իրագործումներով բարեգարդելու: Դուք հիանալի օրինակն էք տուել այս նուիրական երկրում արիասիրտ սիրանքների ու աստուածահաճոյ արարումների: Դուք խիզախօրէն պաշտպանել էք ձեր երկիր հայրենին, նորոգել ու պայծառացրել էք ձեր

քաղաքներն ու շէները, ձեր այգեստանները, ձեր սրբավայրերը, նոր աղօթավայրեր կառուցել, որի լուսաշող վկայութիւններից մէկն է Սուրբ Աստուածածին հոյակերտ այս եկեղեցին: Մեր նախնեաց փորձառութիւնը եւ ոգին հաւաստում են, որ մեզ պատուհասած ակերներն ու պատերազմի արհաւիրքները եւ ոչ մի նեղութիւն չեն կարողանալու մեզ ընկճել եւ սասանել հայրենիքում անկախ ապրելու մեր հաստատակամութիւնը: Հայի ոգին չի ընկրկում դժուարութիւնների առջեւ, չի կոտորում ցաւից ու վշտից: Մենք ահասարսուռ պատուհասների յաղթահարումի ու մեր ազգի յարութեան փորձառութիւնն ունենք, որը մեզ ուժ է տալու այս նոր ժամանակներում եւս ելնել նոր արարումների, հաւատալ մեր ապագային, հաւատալ մեր հայրենիքի ու կեանքի զարթօնքին: Սիրելիներ, վեր յառնելու ճանապարհին, պահելով հաւատն առ Աստուած եւ սերն առ հայրենին, մենք առաւել պիտի զօրանանք, առաւել պիտի զօրանայ մեր կամքը ապրելու եւ արարելու նոր եռանդով ու ձեռքբերումներով: Մեր վերելքներով ու յաջողութիւններով է նաեւ, որ արժեւորելու ենք մեր նահատակների անձնագոհութեան ու հայրենանուիրումի մեծագոյն սիրանքը: Պատերազմի ընթացքում մենք կորցրեցինք հարազատ երկրի զգալի մասը: Սակայն գիտենք՝ ձեր ոգին աննկուն է, եւ յոյսը անջնջելի, որ հակառակ ամեն խոչընդոտի վերականգնելու եւ շէնացնելու էք Արցախը: Արցախը մեր ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան եւ ազատ ու անկախ ապրելու վճռականութեան խորհրդանիշն է: Մեր պատմական հայրենիքի այն նշխարը, որի վրայ շարունակում ենք ապրել, պիտի հզօրացնենք եւ դարձնենք անվտանգ ու բարգաւաճող, ամուր պետականութեամբ, համագային միաբանութեամբ, համընդհանուր ջանքերով», - ասաց Նորին Սրբութիւնը՝ պատգամելով յոյսով ամուր մնալ, հաւատով՝ անսասան, աննկուն լինել նեղութիւնների յանդիման:

*Շար. Էջ 08*

**ԲԱՆ ՈՒ ԳԻՐ**

**Ծաղիկները**

— Ո՛ր գնացին ծաղիկները...  
— Սո՛ւս. քնած են հողի տակ,  
Տաք ծածկված ողջ ձմեռը  
Ձյուն-ծածկոցով սպիտակ:

Կգա գարնան արևն էլ ետ  
Իր շողերով կենդանի,  
Ձմռան սաստիկ ցրտերի հետ  
Ձյուն-ծածկոցը կըրտանի:

«Ելէ՛ք, կասի, իմ մանուկներ»,


Ու հենց նրանք իմանան,  
Դուրս կըհանեն գլխիկները,  
Աչիկները կըբանան:

**ՅՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆԵԱՆ**

**ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԱՅՈՅՑ**

**07 2021**  
**ՅՈՒՆԻՍ**

Կրկ Երկ Երք Չրք Հնգ Ուրք Ծբթ						
		1	2	3	4	5
6	7	8	9	10	11	12
13	14	15	16	17	18	19
20	21	22	23	24	25	26
27	28	29	30			



**ԼԵՒՈՆ ԶԻՒՐԵՃԵԱՆ**  
(1872 – 1924)  
**«Բարդին ծովափին»**



ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Աւարտեցաւ Ամենայն Յայոց Կաթողիկոսի Յայրապետական Այցը Արցախ

Շար. էջ 07-էն

Վեհափառը յորդորեց չվիատուել ընդդէմ դժուարութիւնների, այլ միաբան լինել մարտահրաւերների դիմագրաման եւ միասնական փորձութիւնների յաղթահարման մէջ: «Այս ծանր փորձութիւնից պետք է հետեւութիւն անենք՝ սխալներ թոյլ չտալու, մեր ազգային միաբանութիւնը չտկարացնելու, գործելու ազգի ու հայրենիքի գերագոյն շահով, մեծագոյն պատասխանատուութեամբ», - ընդգծեց Յայոց Յովնապետը՝ հայրական իր սերն ու օրհնութիւնները բերելով ամենքին եւ վստահեցնելով, որ համայն հայ ժողովուրդը, Սուրբ Եկեղեցին իր թեմերով ու կառոյցներով արցախցիների հետ է Արցախի խաղաղ ու ազատ կեանքը հաստատելու եւ կորուստները վերականգնելու իրենց ջանքերում:



Յայոց Յայրապետը հայցեց Տիրոջ զօրակցութիւնն ու օգնականութիւնը Արցախի ժողովրդին եւ պետական այրերին պատերազմի հետեւանքների յաղթահարման, Արցախի կեանքի բնականոն ընթացքը վերահաստատելու կարեւոր գործում: Նորին Սրբութիւնը իր օրհնութիւնը բերեց Պաշտպանութեան բանակի սպաներին ու զինուորներին, որ անձնանուիրումով կանգնած են հայրենեաց պաշտպանութեան դիրքերում՝ ընդգծելով նաեւ, որ Արցախի իւրաքանչիւր զաւակ հայրենեաց մարտիկ է եւ Արցախում իր կեցութեամբ է պահում հայրենի երկիրը: Յայրապետն իր բարձր գնահատանքը բերեց Յայկական Բարեգործական Ընդհանուր Միութեանը, ազգային-եկեղեցական անդաստանում շարունակական նպաստ բերող եւ պատերազմական դժուարին պայմաններում էլ Արցախին աջակցած բարերար բոլոր զաւակներին, աշխարհասփիւռ մեր ողջ ժողովրդին:

Այս առիթով Ամենայն Յայոց Կաթողիկոսն իր գնահատանքը բերեց Արցախի թեմի երկարամեայ առաջնորդ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանին, Արցախի թեմի ներկայիս առաջնորդ Տ. Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեանին եւ հոգեւոր դասին՝ Արցախի թեմը շէնացնելու, հայորդեաց հաւատքն ամրապնդելու, նաեւ պատերազմական ծանր շրջանում հաւատաւոր իրենց զաւակների հետ լինելու, նրանց քաջալերելու եւ մխիթարելու գովարժան ծառայութեան համար:

Արցախի սրտից Ամենայն Յայոց Յայրապետն իր գնահատանքն ու շնորհակալութիւնն ուղղեց Ռուսաստանի Դաշնութեան իշխանութիւններին, ՌԴ նախագահ Վլատիմիր Փութինին խաղաղութեան հաստատման ջանքերի համար, որով կանխուեցին մարդկային նոր կորուստները եւ հայկական բնակավայրերի աւերումները Ադրբեջանի կողմից սանձազերծուած լայնածաւալ պատերազմում: Նորին Սրբութիւնը նաեւ իր եղբայրական սերն ու շնորհակալութիւնը յայտնեց Մոսկուայի եւ Յամայն Ռուսիոյ Կիրիլ Պատրիարքին խաղաղութեան հաստատման, ի մասնաւորի Դաղիվանքի հոգեւոր կեանքի անխաթար ապահովման գործում իր բերած ջանքերի համար: Այս առիթով Ամենայն Յայոց Կաթողիկոսը գնահատանքով անդրադարձաւ նաեւ Արցախում ռուս խաղաղապահների՝ անվտանգութեան ու իրավիճակի կայունութեան ապահովման գործում կարեւոր առաքելութեանը:

Ամենայն Յայոց Կաթողիկոսն աղօթք բարձրացրեց արցախեան պատերազմում զոհուած զինուորների համար՝ վերստին մխիթարութիւն հայցելով Տիրոջից զոհուածների հարազատներին, ամենքի սրտերին ու հոգիներին: Եւ շուտափոյթ վերադարձ մաղթելով գերիներին եւ անյայտ կորածներին:

Իր պատգամի վերջում Նորին Վեհափառութիւնը, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Յայրապետի մատուցելով օրհնելով Արցախի հաւատաւոր ժողովրդին, հայցեց, որ Փրկիչ Տէրը ամենագոր Իր Սուրբ Խաչի հովանու ներքոյ անսասան խաղաղութեան մէջ պահի Արցախի Յանրապետութիւնը եւ Աստուծոյ ողորմութեամբ զօրանայ արցախահայութիւնը՝ կերտելով ստեղծագործ ու զարգացող կեանքի նորանոր յաջողութիւններ:

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Մինի Ֆութպոլ Լիբանանի Առողջապահութեան Նախարարը Պաալպէքի Մէջ Դիմաւորեց ՅԵՇ Անդրանիկի Մարզիկները



Լիբանանի Մինի Ֆութպոլի Բարձրագոյն Լիկայի փոխնախագահն ու նախապատրաստութիւններուն ծիրին մէջ, Կիրակի, 30 Մայիս 2021-ին, ՅԵՇ Անդրանիկ դարձաւ Պաալպէք Սփորթ Գլապի հիւրը: Մեր մարզիկները, մարզիչ Գոգո Ալլոզեանի գլխաւորութեամբ օթոպիւսով մեկնեցան Պաալպէք: Այնտեղ, անակնկալ մեր մարզիկներուն, Պաալպէք Սփորթ Գլապի պատասխանատուներուն հետ զիրենց դիմաւորեց Լիբանանի առողջապահութեան նախարար Յամատ Յասանը: Մեր մարզիկները ջերմ ընդունելութեան արժանացան Պաալպէքի մէջ, դառնալով հիւրընկալ ակումբին կէսօրուան ճաշի հիւրը:



Նախքան մրցումը, նախարար Յամատ Յասան, խօսք առնելով դուրստեց Լիբանանի մարզական կեանքին մէջ ՅԵՇ Անդրանիկի նուաճումները եւ նորանոր յաջողութիւններ մաղթեց մեր մարզիկներուն:

Բարեկամական մթնոլորտի մէջ կայացած հանդիպումը ՅԵՇ Անդրանիկի յաղթանակով աւարտեցաւ՝ 7-6:

Մեր մարզիկները բարձր տրամադրութեամբ վերադարձան Պէյրութ:

Այս ջերմ ընդունելութեան առթիւ մեր ջերմագոյն երախտագիտութիւնները առողջապահութեան նախարար Յամատ Յասանին եւ Պաալպէք Սփորթ Գլապի պատասխանատուներուն:

Դաւանելով ռամկավար եւ ազատական սկզբունքներ, կը հաւատանք բազմակարծութեան եւ ազատ խօսքի իրաւունքի: Յետեւաբար՝ թերթիս մէջ հրատարակուած գրութիւնները անպայման չեն արտայայտեր խմբագրութեան տեսակետը: Կամքէ անկախ սարդած վրիպակներու պարագային, կ'ապաւինիսք յօդուածագիրներուն եւ մեր ընթերցողներուն ներողամտութեան: